

մէջ քանի մը ծանօթ բառեր ալ կան: Այսպէս օրինակ՝ նոր արար. կը նշանակէ «կրակ», ինչպէս կը ցուցնէ յաջորդ կիզողակն անականը, և փոխառեալ է արար. ընդ հումանիշէն: Թէ Մագիստրոս գիտէր այս բառը, հմտ. էջ 131 ստուգարանութիւնը՝ ուր պրս. անար «նուռ» բառը արար. ընդ «կրակ» բառէն կը հանէ. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ, յորմէ անարն կոչեցեալ սակս որակութեանն հրակերտ, կարմրահատ և հրահատ»: Այս նոր «կրակ» բառն ալ կը ցուցնէ որ ըիշ մը անդին դրուած նոր բառն ալ ծանօթ նախն է, որով Նոյ իր տապանը ձեփելով՝ պահպանեց ջրօրին հոսանքներէն (Նոյեան նմին իւր պահա-

պան): Բայց այս բոլորին հետ՝ ամբողջութիւնը մութ է անհասկանալի կը մնայ. 9. Արդարեալ «կարգալ». Ապա առեալ զտառս տախտակի ըղձական, տենչացայ վերստին անոգանալ (էջ 16): Յարմարցուած է Հյ. անգլագոս «ընթերցող» բառէն՝ որ կու գայ յն. ἀναγίγνωστω «կարգալ» բայէն: 10. Ապախտ. Ոմն գորտ գտեալ ի վերիացուցն կողմանէ ասեն ապախտ արարեալ և ի կոթ գաւառին Գեղամայ ձայնէր, ձուկն զնա կարծելով, զի գնեսցեն (էջ 231): Պէտք է ուղղել ապոխտ: Վրաստանէն մէկը գորտ մը գտեր, ապուխտ ըրեր է և կոթ գաւառին մէջ իրը ձուկ կը ծախէր: (Շարունակելի) Հ. ԱՆՈՒՆԻՍ

Գ Ր Ա Կ Ա Ն

**Յ Ա Յ Գ Ա Ն Ո Ւ Ա Գ**

**Ա.**

**Կ Ա Խ Ա Յ Գ Ա Ն Յ**



**Յ**ԵՏԻՆ ցուրեհըն արեգին տեսայ չքնաղ, ծիծաղկոտ ինչպէս ժըպիտն անուշիկ սերտ սրտերու կաթոգին. Ովկիրանոսին մէջ անոնց խորասուզուած կը նիրհեն Մինչև որ այգը բացուի, նոր յոյսերու խանձարուրց: Ու կ'անհետին ըստուերներն. Կ'իշխէ խաւարը լըրին. Արարչութեան համայնքին պատկերն է որ կը սքողի. Եւ կը թաղուին էակներն անդորրանքին մէջ քաղցրիկ, Դո՛ւն ալ լըճակդ իմ սիրուն, հեզամըբափ կ'անըջես, Բիւր ալիակներդ ամօթխած կոյսերու պէս կը նազին. Վերեղ աստղեր կը նիրհեն յաւէժարաց բիրբրով: Լո՛կ մեծ արքան մահացու խոհերու մէջ ալէկոծ կը հսկէ լուս և աննիրհ. և անհունին սէրն անծայր

Ձայն գրկելով կը տանի դէպ' ափունքնեքն հեռաւոր...  
 Երգէ', հոգեակ, որ զմայլիս և ըզմայլման մէջ գտնես  
 Երջանկութիւնն աղամանդ որուն ոգով կը փարիս.  
 Արդէն ամբիծ աստղերէն լոյսը շիթ շիթ կը ծորի  
 Աըշալոյսի բիբերէն կաթած ցօղին պէս անոյշ  
 Որ օշարակն է մեղրիկ երգերուն հետ կախարդիչ:  
 Հնաուն դիւթիչ լըճակին վրան կ'ամբառնայ փայտակերտն  
 Աստուածներու սրսկապան որփէական քնարներով.  
 Աստղերուն պէս գեղանի հազար բիբեր կը բացուին,  
 Ու փայլն անոնց երփներանգ տըխուր հոգիս կ'ողողէ.  
 Զեփիւտն արդէն կ'օլորէ Լոսերգ լաստին նազանքն հեզ  
 Ու յանկարծ մեղմ թրթուսով գրկախառն ինձ կը բերէ  
 Լոյսի վըճիտ շողերուն հետ երգն անոյշ, դաշնաւոր.  
 Անգուսպ տենչով իմ հոգիս կը մերձենայ, կը փարի  
 Լոյսի, երգի անպատում երջանկաբուղիս աղբիւրին,  
 Ինչպէս թիթեռն իրիկունն ամբիծ լոյսին սիրահար  
 Մինչև կարմիր բոցին մէջ անէանայ կեանքը սուղ:  
 Ըզմայլանքի ժամն է արդ...: Թալկացումէն ըսթափած  
 Հողբս թրուչ մ'արծուօրէն կ'առնէ մինչև ջինջ աստղերն  
 Երկնքին տակը կապոյտ՝ որուն նըման ալ չի կայ.  
 Ու լաստիս տակ երբերուն կը կայտոէ լինը մանկիկ  
 Քոյրն երկնքին՝ որ յաւէտ ծաղիկ մ'ունի երեսին.  
 Կը սաւառնի երգն անոյշ սրտէ ի սիրտ զեղումով..  
 Ու կրկին սէր կը ծագի, և ըզմայլանք նորանոր...:  
 Երջանկութիւն, կախարդանք հողէն զանգուած սրտերուն..  
 Ինչո՞ւ թեկերդ երկնային այնքան երազ կը բախեն,  
 Երբ դեռ անյագ է պասուքը վշտահար այն հոգւոյն.  
 Երջանկութիւն, որ յաւէտ սիրոյ դրախտին մէջ ծլած  
 Կը փթթեցնես ծաղիկներ երանական բուրումով:  
 Եղունկ հազար ձեզ, ոգիք, ուր անծանօթ է սիրելն  
 Առանց որուն ոչ ժըպիտ և ոչ զգուանք կայ մաքուր.  
 Ձի կայ և երգն ըսփոփիչ. թափուր է սիրտն, անմարդի  
 Ինչպէս երկիր մ'աւազուտ ուր ծաղիկներ չեն ժպտիր:  
 Ու կ'երանեմ ես սրտերն ուր ամբիծ սէլը կ'իշխէ  
 Եւ սիրելով կը նուաղին, ինչպէս զըրախտն Աստուծոյ:



## Բ.

## ԱՐԵԱԼՈՅՍԻՆՆԵՆ



Ել լըռեն երգ ու ջընար, կը սահի ժամն հաճոյքի  
 Որպէս ամէն ինչ հոստեղ, լոկ յիշատակ մը թողլով.  
 Եւ զուն ընդոստ կը զարթնուս, կը փարատին ըստուերներն  
 Ու կը բացուի հոգւոյդ մէջ ունայնութեան վիհը խոր.  
 Հէ՛ք սիրտ, ինչո՞ւ հոն սուգիլ կ'ուզես իբրև յուսախար  
 Երբ յոյսին ո՛ստը դալար հոգիդ մեղմով կը սփոփէ:  
 Դարձեալ նըշին կը ծաղկի, ու կը դառնան ծիծեռնեք  
 Գարուններու կարպակտ կեանքի ժըպիտ բերելով:  
 Յառաջ, ինչպէս այս ամբոխն, այս կարաւանն անվրդով  
 Դէպ ի ափունքը ծովին արշալոյսին յոյսերով —  
 կոնտողներու բարձրավիզ ահա շարքերը հազար  
 Ալիքներուն գրկերով կը յառաջեն յամբօրէն  
 Ինչպէս սայլակը փոքրիկ լուսընկային, գեղին մէջ  
 Մարգերու մէջ ծաղկածեմ ճըռնչելով ներդաշնակ.....  
 Յետին մեղմիկ թրթուռներ կը ծածանին օդին մէջ,  
 Դեռ սրտէ սիրտ կը հասնին արձագանգներն երգերուն  
 Զեփիւտին մէջ մարելով ինչպէս կայծեր կիսամեռ.  
 Աւազուտի երկայնքին որուն համբոյր կու տայ ծոփն՝  
 Ամբոխն անթիւ կուտակուած կը սպասէ յոյսն հոգւոյն մէջ,  
 Յուսով՝ լոյսին առաջնորդ, կեանքին մուսայ խնդալից:  
 Ահա խնճոյքը շըռայլ ոսկեծեղուն սրահին մէջ  
 Ու բաժակներ երգախառն անմահութեան բուրբումով.  
 Կ'անցնին ժամերն այն անդարձ, ինչպէս զեփիւտը մեղմիկ  
 Ծաղիկներու շրթներէն բիւր համբոյրներ խըլելով...  
 Ու կը սպասէ ամէն սիրտ արշալոյսին ծարախ...  
 Կը սեեռին աւասիկ հազար բիբեր երկնասպիշ  
 Օրուան աստղին աննրման խանձարուրքին ուղղութեամբ  
 Եւ հորիզոնը բոսոր զոյներ կ'առնէ. և յանկարծ  
 Անդունդներէն ղիցամայր ծովին՝ հրեղէն ցուրքերով  
 Շառաւիղներ կ'ընթանան շեշտ՝ հակընդդէմ հորիզոնն  
 Ինչպէս բոցեր լափիլզող երկնից երեսն անսահման.

Երկրպագու և ամփոփ բարեպարիշտ ժողովուրդն  
 Այն ատեն ծո՛ւնըր կրկնած կը խոնարհի յուզումով  
 Արդարութեան Արեգին՝ զոր կը տեսնէ խորհրդով  
 Այդ լուսարփի ջինջ ջահին շողերուն տակ ամփոփուած :  
 Ժամ երջանիկ ուր յոյսերն ամբիժ լոյսի կը փոխուին,  
 Կը բացուի կեանքն ալ ինչպէս ձինսպլսակ արշալոյս :  
 Եւ սուպարէզը մարտի մրցանքներուն հետաւոր  
 Ուր միշտ յոյսն է որ կու տայ թեքը՝ թռչիլ միշտ յառաջ :  
 Այլ աւա՛ղ, ոչ ամէն յոյս՝ կենաց արփի կը ծագէ,  
 Եւ ոչ ամէն դալար ոստ ծաղիկներով կը ժպտի :  
 Ո՛վ ըսպասում դառնազին, որուն վախճանն է պատրանք.....  
 Կը սիրէի ըզքեզ, ծո՛վ, երբ կապուտակ քու ծոցիդ  
 Արշալոյսէն գեղանի կը ծընէիր արփիներ :  
 Ո՛հ, ինձ սարսուռ ազդեցիր երբ յորձանքիդ մէջ դաժան  
 Կոյս արշալոյս մը չքնաղ իւաւարեցիր առ յաւէտ,  
 Որուն գիշեր մ՛ յաջորդեց ու չերեցաւ արփին ջինջ :  
 Յոյսի կոկոնն՝ անբացիկ նետեցիր զիրկը մահուան : —  
 Բայց հովտին մէջ, առուին ափն ամէն ծաղիկ ժամերես  
 Չունի՞ արցունք մը թաքուն յատակն իրեն բաժակին....  
 Միթէ՛ յաւէտ երկնից մէջ արշալոյսին կուսագեղ  
 Կը յաջորդէ՛ միշտ անամպ վերջալոյսի ծիրանին.....  
 Իսկ դու... կոկոն մընացիր ամբիժ քողովդ անկապուտ  
 Ժրպիտ համակ անթախիժ ինչպէս հասակդ է ծաղիկ :  
 Ամբիժ ինչպէս արշալոյսն ողողումով լոյսերու :  
 Դու ննջեցիր մշտարթուն, շուշաններու գրկին մէջ  
 Չորըս գոհար արցունքով սիրելիներդ ձօնեցին  
 Խունկի անոյշ բուրմանց հետ մրմունջներով հրաժեշտի :  
 Ան առազաստդ էր սիրուն ուրտեղ մենիկ հանգչեցար  
 Կոյս բիբերով՝ որ երկինքը սիրելին կը փնտռեն :  
 Չքնաղ հոգիդ աստղերուն՝ իսկ յիշատակդ անթառամ  
 Սրտերուն մէջ՝ որ ըզքեզ անկեղծօրէն սիրեցին...  
 Ու պիտ՝ ապրիս ինչպէս ես, ինչպէս էիր գեղանի  
 Դրովին ծոցէն դու ծընած յաւերժական արշալոյս :

Հ. ԵՂՍՓԵՆԻՍ